


16557

5



1918



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ  
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ



ՊՐԱԿ Ա.

Պատրաստուած Նախաձեռնութեամբ


Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ՆԻԽ ԻՆԿԼԵՆՏԻ ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲԻՆ



Մարտ—1918—Պոստոն

Գիշ 5 Մէնթ



2010

361  
Z-25

## ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

Էջ

Հ. Բ. Ը. ՄԻՌՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

3

ՏՕՔԹ. Յ. ԹԻՐԵԱՐԵԱՆ

ԲԱՐԵԳՈՐԾՍԿԱՆԻ

ԿՐՈՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒ

ԼՈՅՍԻՆ ՄԵՋ

7

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՎԵԱՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻՆ ԿՈԶԲ

19

ՓՐՈՖ. Մ. ԱՆԱՆԻԿԵԱՆ

2 0 0 9

ԾԱՆՈԹ. — Կը յանձնարարենք այս ու յաշորդ պրակ ները խնամքով պահպանել բանգի անոնց ամբողջութիւնը հատոր մը կազմելու ծրագրով պատրաստուած է:

## Հ. Բ. Ը. ՄԻՌՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Հ. Բ. Ը. ՄԻՌՈՒԹԵԱՆ ՀՊԵՐԸ լայնուած եռանդը և կատարած Փրօփականութ ամէն կերպով գովելի և զնահատելի կը զանեմ:

Մկիզբները գեռ, երբ ան նոր մուտ կը գտնէր այս զագութին մէջ, տեսնելով զործին խոստմնալից ապագան և այն ըստ ամենաչնի վաստահելի ձեռքերը որոնց մէջ կը գտնուէր ուղղութիւնը, առաջիններէն եղած էի զայն տարփողել և հասարակաց ու շագրութեան լանձնարարելու:


Ուրախ եմ ըսելու որ անկէ ի վեր ոչ միայն յուսախարութիւն մը չեկաւ համոզումս խախտելու, այլ ընդհակառակն քանի զնաց զօրացաւ, զարգացաւ և տարածուեցաւ գործը ու սկսաւ շատ փայլուն և շատ գոհացուցիչ կերպով իւր բարերար գերը կատարել ամեն ուր որ պէտք և կոչ կը ներկայանար իրեն: Աչնաշէս որ կրնանք այլես այս ՄիՌութիւնն համարել ալաօր ազգին մէջ դուլութիւն ունեցող հաստատութեանց ամենէն բարգաւած և ամենէն ամրակազմ և փառապանծներէն մին և թերես առաջինը:

Դատափետեցաւ երբեմն թէ ինչու' գուացած դրամագլուխն ամբողջովին, մինչև ցիտին բենին,

սոզգին արժմու անհրաժեշտ պէտքերուն իսպաս չի դրուիր : Վշաբ առաջին ցնցման և շուարձման մէջ ընական էր աչս մտածողութիւնը, սակայն աւելի հանդարատ խորհելով տեսնուեցաւ որ աչս հայեցու դութեան դէմ լատաջ բերուած բացասական առարկութիւններն ալ մնջօր և անարդար չէին : Ազգին պէտքերը ալորուանները միայն չէին, ապագային ալ շատ պէտքեր պիտի ծնունդ առնեն որոնց հասներու պատրաստ գտնուելու է այժմէն իսկ, եթէ չնոք ուղեր չանկարծակիներու գալ և շուարիլ, կար կամիլ :

Այսու հանդերձ, միւս կողմանէ ալ արդարութիւնը կը պահանջէ ըսել որ Միութիւնը, իւր տակաւին ըլլար և նիհար վիճակին մէջ, ազգին այժմու պէտքերուն ալ անտեսող գտնուած չէ : Հասուատած օրէն իվեր երկըին անտեսական և կրթական տապ պէտքերուն անմիջական նպաստներ հասցնելը և վերջին աղէտներու առթիւ աչ և աչ կողմեր իւր գրամական առաքուաները ակներե և աշխարհածանօթ են :

Սոսնը այնպիսի տուաւելութիւններ են որ ինքնին բաւական են սէր և գուրգուրանք ազգելու Հայ ժողովուրդին՝ հանդէս անոր : Միւս այն առաւելութիւնը որ ամեն ինծծանքէ ազատ և զեր իվեր կը պահէ Միութիւնը այն է որ ոչ ոք կրնաչ կառկածիլ, տարակուամիլ երբէք թէ անոր տրուած դրամէն սէնթ մը կը մոլորի և օտարոտի նպատակներու կը ծառալէ, քանի որ ա' նշափ կանոնաւորութեամբ հաշմաները պարբերաբար կը ներկայացուին հանրութեան և քանի որ վարչութեան և մատակարարութեան գլուխը կը գտնուին այնպիսի



անձինք, որք իրենց բարձր գիրքով՝ կարողութեամբ և պարկեցութեամբ ընդհանուր ազգին վստահութիւնը կը վայելին :

Alliance Isralite որոյ վրայ մտածուած, ձեւուած է մերինն ալ, Հրէից համար երկրորդ նախահամառութիւն մը եղած է իսկապէս : Կէս զարու ընթացքին մէջ քանի քանի աղէտներու առաջքն առած, ո՛րքան ցաւերու, վիշտերու դարձան ճատուցած, ո՛րքան սրտեր միխթարած, ոլժէր քաջալերած և ազգը բարոլացուցած՝ զարգացուցած և լուսաւորած է իւր հարիւրաւոր կրթական հաստատութիւններով՝ հրատարակութիւններով, ընկերութիւններով և աշըն, աշխարհ գիտ :

Սնոնց օրինակին հետեւիլ և նոյն արդիւնքները ձեւու ըերեւու համար բան մը չպակսիր մեղ : Արշափ ալ քանակով փոքր և համեմատութեամբ նըւազ, աչ սակայն յառաջադէմ ոգւով և անհնահնար ընդունակութեամբ անոնցձէ պակաս չնոք և չէ՞ որ եւրոպական բաղդատութիւնները միշտ քովէ քով դրած են Հայն ու Հրէան ձեռնարկի, ոգւոչ և հնարագիւտ հանճարի մասին : Մեզ պակսածը կամեցովութիւնն է րոկ : Եթէ մենք բուռն եռանդեամբ և միասիրո, միաբան գործին վարինք, աներկմիտ և որ քիչ ատենէն մեր մէջ ալ կը գուանաչ այն պատկառելի ոչքը որ աշնչափ ակնառու հրաշքներ զորեց և կը դորձէ Հրէից մէջ :

Չտեսներ և փոքրոգիններ չըլլանք, քանի մը տասնեակ հազար սակիններու դումարը մէծ արժէք մը չի ներկայացներ այսօր ուր միխառններով կը խօսուի, պէտք է միխօններու բարձրացնենք այդ վտիտ գումարը քանզի պէտքերու չափն ալ արդէն

միլիոններու բարձրացած և անցած իսկ է : Պատառուածքը այնչափ մեծ և լայն է որ վոքրիկ կտոր ներով կարկտել կարելի չէ : Գծում և եսամոլ խընալասիրութիւնը արդարացում չունի, պէտք է բայն բանանք մեր սրտերը և ձեռքերը, եթէ կ'ուզենք որ իրապէս արդիւնաւորին մեր ձեռնարկները :

Այս խորին համոզմամբ է որ կ'ըսեմ ուրեմն . ուժ տանք Հ. Բ. Բ. Միութեան և ի վիճակի դնենք զայն աւելի ընդարձակ մասնակցութեամբ զարման հասցենել այն յարածուն աղետից և կարեաց որ հետզետէ կը բարդուին, կը լեռնանան ու չուտափութ օգնութիւն կ'աղաղակն : Մերմաննք որ բաղենք :

Յ. Թիմեսքեսն

11 Դեկտ. 1917

Ներ Եօլք



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ  
ԿՐՈՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒԻ  
ԼՈՅՍԻՆ ՄԷՋ

Մանկութեանս յիշատակներուն ճէջէն կը լիշեմ քրիստոնեական դասագրքին ճէկ հարցումը, «Հաւատքով ի՞նչ ես», և անոր պայմանադրական պատասխանը, «Քրիստոնեաց եմ» : Այն ժամանակ հեղեղական դասին նպատակն էր աշակերտներուն պատրաստ ծանօթութիւն հայթալիթել և խորհելու նեղութիւնը խնայելու համար իրենց, մինչդեռ բանաւոր ու արդար կերպը պիտի ըլլար աշակերտները ներշնչել խորհելու : Խորհել տալու այս գաղափարը երբէք հաշտ չէ եղած ինքնակալութեան ծրագիրներուն հետ : Հիմա մենք ալ ոչ միայն անհատապէս այլ ազդովին քրիստոնեալ ենք, մեր զաւանանքին իմաստով : Բացց այլ է ընդունիլ, այլ է ըլլալ : Այս միջոցին երբ Հայ Բարեգործականը ճիգ մը կ'ընէ ինքինք պատշաճեցնելու իր նախախնամական գերին, կ'արժէ որ մեր պարտաւորութիւնը հանդէպանոր ճշգրտորէն ըմբռնենք : Կրօնական սկզբունքներու լուսին ճէջ : Ինչ որ ալ ըսուի, ինծի համար, Բարեգործականը

զրեթէ կրօնական հաստատութիւն մըն է : Այն չե  
սկսի կրնաց իր արժանաւոր տեղը դրաւել Հայ  
կեանքի , Հայ վերաշնութիւն գործին մէջ , ցոր-  
շափ անոր գերին կրօնական վեհութիւնը ըմբռո-  
նած չենք : Առանց աւելնի մեծ գործ մը տեսնել  
կարելի չէ , և աւելնը յառաջ բերելու համար կրօ-  
նական ներշնչումը անհրաժեշտ է : Այս տեսակէ-  
տով , իբր իմ բաժինու , Բարեգործական դրակա-  
նութեան մը պատրաստութեան մէջ , կը ներկայա-  
ցնեմ հետեւալ խորհրդածութիւնները , որոնք կը-  
րօնական լաւագոյն մեկնութեան համաձայն Քը-  
րիստոսի տեսակէտները կը կազմեն դրամի և իր  
դործածութեան մասին :

### ԴՐԱՄԸ ԵՒԻ ԻՐ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

«Ի՞նչ կ'արժէ աշխարհը շահիլ և հոգին կոր-  
անցնելը ըստած է : Յաճախ նիւթական ստաց-  
ուածներու կուտակութը տեղի կ'ունենաց զոհելով  
խորհրդարար կեանքի էութիւնը իսկ կը կազ-  
մեն : Կ'արժէ այս հարցը ուսումնասիրել Քրիստո-  
սի կենսական սկզբունքներու լոյսին մէջ : Այ-  
սովութեամբ աշխատած ժամանակնիս զիտնալու  
ենք , նախապէս , թէ Քրիստոսի նպատակը ընկե-  
րացին յեղափոխութիւն չէր , քանզի ինք ճարտա-  
րարուեստական խորվացոց մը չէր , իր բուն նը-  
պատակը յախնութիւնն էր : Իր գործը ստացուած-  
ներու բաշխումը չէր , այլ բարութեան ներշնչումը :  
Երբ մէկը բարի է , բաշխումի գործը իրեն կրնաս  
վատահիլ : Կարենորը՝ հետևաբար , ընկերացին դա-  
ստորումը չէ այլ ընկերացին սրբագործումը :  
Ասոր համար է որ Քրիստոս իր պատգամին մէջ

չեշտը դրաւ ծառաչութեան ոգիին վրաէ : Ուրիշ  
հիմնական կէտ մը , զոր դարձեալ կը ճշդէ Քրիս-  
տոս , այս է թէ մարդ իր ունեցածին տէրը չէ այլ  
դործակատարն է : Այս իմաստով ունենալ , պար-  
տաւոր ըլլալ կը նշանակէ : Արդինազօրութիւն ,  
արտադրականութիւն , գործոնութիւն , ընկերա-  
ցին պարտաւորութիւն էական տարրեր են Քրիս-  
տոնիական բարոյագիտութեան մէջ : Մովսիսա-  
կան օրէնքին մէջ դատապարտութիւն կը վճռուէր  
անոր դէմ որ մեղանչած էր , Քրիստոսի դատա-  
պարտութիւնը անոնց դէմ է որ կրաւորական ե-  
ղած են , որ գործած չեն , բարին գործած չեն :  
Այս իմաստով միայն երկու ընկերացին դասակար-  
գեր կը դտնուին , բարեգործները և չարագործ-  
ները , բաց այս վերջինները ոչ թէ այն ըմբռնու-  
մով թէ իսկապէս չարիք գործած են , այլ այն դա-  
տապարտութեամբ թէ բարին չի դործելով ինք-  
նին չարիք գործած են :

Դրական բարոյականութեան ընդհանուր օ-  
րէնքը պէտք է շարունակ կիրարկենք առեւտրական  
կեանքի մէջ : Դրամը եղած է օդտակար գործածուե-  
լու համար : Աշխարհի և այսօր մասնաւորապէս  
Հայ աշխարհի տիրագոյն մէկ տեսարանն է , այն  
մեծ թիւը Հայերուն , որոնք նոյն իսկ այս եղերա-  
կան օրերուն մէջ , չեն չարժիր , չեն գործեր : Զէ-  
դոքութիւնը , անդործութեան այս իմաստով մահ  
և պարզապէս : Դրամի գործածութեան վրայ խօսե-  
լու առթիւ , կ'արժէ որ ճշկենքնակ էական կէտ մըն  
ալ , թէ որեէ առատաձենութիւն դրամի բաշխու-  
մին առթիւ բնաւ չի քաւեր զայն շահելու մէթու-  
տին մէջ եղած եղեռնականութիւնը : Դրամը նախ

ինքնին խվճանարէն շահուած պարտի ըլլալ, «որևէ ազնիւ նսբատակի համար գործածուելէ առաջ։ Աւանդապահութեան կամ գործակատարութեան ոկղբունքին բարուազգիտութիւնը ոչ թէ՝ բա՛ շմուշի տոթիւ կ'ոկսի, այլ շահելու առթիւ՝ կիրարեկուած պարտի ըլլալ։ Առեւրական կեանքը ինքնին բարուական պատեհութիւն մըն է։ Աշխարհի ամենէն անիմաստ խօսքն է թէ, «առևտուրը առևտուր է»։ Գործի աշխարհին մէջ չիրագործուած խոչանները, բարեգործութեան մէջ ամլութեան կ'ենթարկուին։ Դրամի ստացումի գործին մէջ բարուական չէզորութիւն չի կրնար ըլլալ։

Բարեգործութիւնը իր ազազան վտանգներն ունի, ու կրնաւ տեղի ունենալ ցուցին, և ինքնագոհացումի համար ու կեղծաւորաբար։ Ացսպիսեաւ բարեգործութիւնը թէն քրիստոնէական կետնքի մէկ էտկան տարրը կը կազմէ, բայց անոր կատարեալ կամ նոյն խակ բարեգործուն արտացայտութիւնը չէ։ Հետեարար Քրիստոսի ուսուցումը խորապէս կը չեղացրջէ բարեգործութեան այս ուսոնդութիւնը, նախ և առաջ ոգին մշակել կարեւոր է, ողին գոհուգութեան և անձնուերութեան։ Թւրիչ կէտ մը կտակիներով բարեգործութեան մասին։ շատ աւելի կարեւոր է վեհանձն ու ինքնազոհ ըլլալ կենցանութեան միջոցին, քան ազես ինքնազնին անօգուտ զոյք մը բաշխել մահուան առթիւ։ Ճշմարիտ վեհանձնութեան օրինակ մը չէ այդ նոյն խակ պարզ գրամի վեհանձնութեան խընդիրը, փոխարինութիւն մը չէ քրիստոնէական բարեսիրութեան, երբ որ ան, անձնական ծառաւթեան ու սիրոց դրոշմը չի կրէր, նուիրումի մը,

ժամանակի, խորհուրդի և կաբեկցութեան, իբրանձ անձի և կեանք կեանքի։ Այս կերպով միայն կարելի է արդիւնազօր մարդասիրութեանը մը իրագործել, զօրութեան փոխանցել և կեանք հազորդել։ Զօրութիւն, կեանք տալ լաւագոյն է քան պարզ ողորմութիւն տալ։ Իր կեանքը իբր փրկարին մը տալ շատ աւելի թանկագին է, քան պարզ փրկարին մը տալ ազատ մնալու համար որ ու է ուրիշ նուիրում։ Արևէ արձանագրութիւն մը չկաչ թէ Քրիստոս ինքը ողորմութիւն տուած ըլլալ։ Քաջասրտութիւն ներշնչել, նկարագիրը զօրացնել, չու արծարել, ափոփել, տղէտին ու ուոցիչը, տկարին պաշտպանը ըլլալ լաւագոյն ծառաւագութիւն մըն է քան պարզ նիւթական աջակցութիւնը։ Մշակուած բարեգործութիւն մը և ամնը շակ բարեգործութիւն մը կը գտնուին։ Առաջինը էականն է կանխարդիկելու համար տնտեսական ու բարուական վատնումը։ Իսկ անմշակ բարեգործութիւնը, սական, երբ սերտօրէն վերլուծուի, պիտի գաննենք թէ ծպտուած անձնասիրութիւն մըն է։ Տառապանքի տեսարանը վշտառիթ է, կարօտութեան պատմութիւնը տիբրառիթ է, պարագաներու հակապատկէրը ցնցող է, ուստի մարդ կը սիրէ նուիրել որպէսզի իր հանգիստը չի վրդովուի։ Դիւրին է անխորհրդաբար բարի ըլլալ, նոյն շափ գիւրին է երկչուորէն իմաստուն ըլլալ, բաց կարեւոր է գիտակցօրէն համակրական և ուշիմօրէն մարդկացին ըլլալ։

Յուզումնալից նուիրումը շատ պատրական է։ Բանաւոր նուիրումը, վերջի վերջու, ոչ միայն գործնական այլ և շնչիչ է։ Բաց աստի բաներ

կան, զորս կարելի չէ դրամով ընել : Թղթեր ու լոյսեր կան որ չեն կրնար գնուիլ կամ ծախուիլ և թէ կեանքի արտաքին ու նիւթական փորձառութիւններու ետին, կան խորագոյն պէտքեր, զորս կարելի է գոհացնել միայն մեր նուիրումը հոգեոր բովիչ մը անցնելով : Այս կէտը շատ կարեոր է Հայ կարօտութեան հանդէպ, ի մտի ունենալով կարօտեալներու հոգեկան վիճակը : Արդիւնազօրութիւնը փորձառութենէ առաջ կուգաչ : Ինքնազրկումը ծառացութեան կը պատրաստէ : Անոնք միայն որոնք վարժուած են իրենց խաչերը կրելու, անոնք կրնան ուրիշներու հոգիներուն փրկիչները ըլլալ : Յիսուս դատապարտութիւն միայն ունի բաժանուած կեանքերուն համար : Իր ուսուցութիւն հիմնական սկզբունքը այս է հարստութեան ծասին, թէ կարելի չէ երկու տէրերու կամ երկու աստուածներու ծառայել : Մարդուս կրօնքը իր գործին մէկ մասը պարտի կազմել, ինչպէս իր բարեգործութիւնն ալ իր գործին մէկ մասը :

Հայ կեանքի մէջ ցաւալի իրողութիւնը այն է թէ Հայ ունեորը այս սկզբունքներու համաձայն չարժիլ սկսած չէ տակաւին : Պատճառներէն մին այն է, հաւանաբար, որ մենք եկեղեցին կը շփոթենք Քրիստոսի կենսական սկզբունքներուն հետ : Աստուածաբանութիւն, դաւանանք, արարողութիւն, ծէս ուրիշ բաներ են, Քրիստոսի պարզ ու կենսական սկզբունքը ուրիշ բան է : Էականը սկզբունքն է, էականը այդ սկզբունքներու համար Քրիստոնէական նկարագրի մը կերտումն է : Եւ դարձեալ Քրիստոսի գործը անձի հետ է, Անոր մեծագոյն սիրահոգութիւնը անձնականութեան

համար է, այնպէս որ իր ուսուցումին ոգին նկարագիրն է, քանզի հեգեորապէս ազատ է : Իր պատգամը անձնական, կենսական է : Իր նպատակին իրագործումին խոչընդոտը մեղքի փորձառութիւնը չէ, այլ աճումի անկարողութիւնն է :

Քաղաքակրթութեան սկսելէն ասդին իւրաքանչիւր սերունդի վտանգը եղած է կորսնցնել իր բարուագիտական բնազրը կեանքի պացքարին մէջ : Այս վտանգին դէմ կուռելու համար նիւթական փորձութիւններէ վեր նկարագիր մը կերտել պէտք է, նկարագիր մը որ կարող ըլլայ արհամարհական դիրք մը բռնել փոշիի փիխոսփայութեան դէմ, նկարագիր մը որ կեանքի պատկառանքները ապահովաբար պահպանէ և հոգիին բարուական տեսիլներուն փարիլ գիտնայ : Այս տեսակ նկարագրի մը կերտումին գործը եկեղեցիին խորանին առջև կընայ ըլլալ : Ներչնչումի աղբիւրը հոն է : Աղնուագոյն կեանքի և բարի գործերու մէջ արտացարուող բարեսիրութեան մը սրբազն ներշընչարանը, հոգեոր կեանքի այդ կեղրոնը, եկեղեցին է : Եկեղեցին երկու էական գերեր ունի, մին դիրք մըն է, միւսը պաշտօն մը : Այդ դիրքը իտէալին դիրքն է : Այդ պաշտօնը բարուական աշխարհի լաւիտենական ճշմարտութիւններուն ուղին ցոյց տալն է :

Այս հոգեբանութիւնը կարելի է նաև կոչել հոգեոր յագեցումի վիճակ մը : Նկարագիրը, ուրիշ ոճով մը, բարուական բնաշրջում մըն է : Ինքնաշնջումը ինքնաշարգանքի սկիզբն է : Աճող անհատին յատկանիւր իր մեծագործութիւնը չէ, այլ իր իտէալը, հետևաբար ալ Քրիստոսի կոչը հո-

գեոր արտաշայտութեան երրորդ կարողութիւնը, աւզպուած է կամքին։ Այս ճշգրտուած ճըշ- մարտութիւնը չէ որ կը խնդրէ և ոչ ցուզումը, այլ բարոյական որոշումը։ Եւ այդ արժանաւորութիւ- նը կ'ըսկսի, ուր ամէն գերազանցութիւն կ'ըսկսի, երբ կեանքը բարութեան կը նուիրուի։ Հիմնական կարեորդ թիւն ունի ալս կէտը։ Կամքը բարու- թեան, արդարասիրութեան պէտք է ձօնուի։ Կը- րօնքը խորհուրդի ճեւ մը չէ, այլ կեանք մըն է։ Մի- ակ արդինազօր օգտապաշտները, գաղափարա- պաշտներն են։ Ինացական անբարոյութիւն կոչ- ուծը անուղիղ կարծիքի խնդիրը չէ, այլ ակնա- ծանքի պակասը։ Քաղաքական ո'րևէ ճշմարիտ աջողութիւն, անհատական արթնութեան վրաէ միան կրնաչ կանգնիլ։ Մենք կրնանք պատուել զանոնք, որոնք հիացում կը հարկադրեն. մեղի, բայց մեր ճշմարիտ երախտագիտութիւնը անոնց համար է միան, որոնք իրենց բարութեամբը, նը- կարազրի վեհութեամբը մեր երախտագիտութեան իրաւունքը կ'ըստանան։ Քանզի, ինչ որ ալ ըսուի, կարեկցութիւնը իր արժէքը ունի, և համակրու- թիւնը իր արժանաւորութիւնը։ Կրօնքը անիմաստ և վերացական կ'ըլլաչ մինչեւ որ ինքինք ծառա- ցութեան չը ձօնէ։ Ինչպէս ըսինք նկարագիրը Աստուածացին ծրագրին հիմքը կը կազմէ։ Երկարա- ձգէ պարտականութեան ցըսագիծը և իսկոյն ճըշ- մարտութեան հողը կը թեակոխես։

Ոճանց աճնպէս կրնաչ թուիլ թէ ծառացու- թիւններ ընելու ողին ինքնին արձակ բան մըն է, բայց այն փութով բանաստեղծութեան կը փոխ- ուի, երբ Քրիստոս ինքը կ'ըսէ թէ, «ցորչափ» ա-

սոնց ամենափոքրին ըրիք, ինծի համար ըրած ե- զաք»։ Անտեսանելի բաներն իսկապէս ցաւիտենա- կան են։

Ասոնք հոգեոր ճշմարտութիւններ են, բայց դան հասկնալու համար հոգեոր կեանքը ապրիլ որի ար է։ Վիքթոր Հիւկո կ'ըսէ, «Փիլիսոփայու- թիւն մը կաչ որ անհունը կ'ուրանաչ, Փիլիսոփա- յութիւն մըն ալ կաչ, ախտաբանօրէն դասաւոր- ուած, որ տեսանելին կ'ուրանաչ, այս վիլիսո- փայութիւնը կուրութիւն կը կոչուի։ Մեր զգացա- րանքի մէկ պակասութիւնը ճշմարտութեան աղ- բիւրի մը վերածել, պարզապէս կոչը մարդու մը ինքնաբաւութիւնն է։»

Մենք հանդէպ Բարեկործականի մեր անձ- նուիրութիւնը չի պիտի կրնանք մշակել, ցորչափ չ'ուսումնասիրենք մեր պարտաւորութիւնը հոգե- որ լուսի մը մէջ։ Նիւթմապաշտութիւնը բարու- թեան և բարեկործական ծառացութիւններու չ'ա- ռաջնորդէր։ Գերման վիլիսոփայութեան արդիւն- քը մէջ տեղն է։ Ան տկարներու գոյսութեան իրա- ւունքը իսկ կ'ուրանաչ։ Մենք այդ ուղիին չենք կրնար հետեւիլ։ Մեր ամբողջ պատմութիւնը հեր- քումն է այդ վիլիսոփայութեան, հետևաբաց մենք հիմա աւելի քան երբէք, պարտինք յարիլ մեր հոգեկան մշակոյթին և երեան բերել անձնը- փրութեան ոյժ մը, որ գիտնայ հաւասարիլ իր վրայ գրուած ծանրութեան և կատարել գործ մը, վերականգնումի և կեանքի, որ այնքան դրաւէ աշխարհի ուշը և յարգանքը, որքան գրաւեց տա- ռապող, տարագրուող ու մարտիրոսաբար անմա- չացող, Հայութեան հոյակապ հաւատքը։

Քրիստոսի նպատակին մէկ մասը չել կազմեր  
պարզապէս հարուստը լանդիմանել, կամ աղքա-  
տութիւնը սրբութեան հետ նոյնացնել : Խնդիրն այն  
է խոկապէս թէ բարեկաջողութիւնը հոգեոր կեան-  
քի մէծագոյն խոչընդուներէն մին է : Քերագոյն ո-  
րոշումի մը նուիրականութիւնը ունի ճշգել թէ  
մարդ Աստուծոյ պիտի ծառայէ թէ մածոնացին : Այս  
ոկզրունքներու լուսին մէջ Քրիստոս ընկերացին ամ  
բոխավար մը չէ, այլ հոգեոր տեսանող մը : Երբ  
զանազան ասիթեներու մէջ իր արտասանած խօսքե-  
րը և առածները իրարու քով բերենք, կրնաչ իր ու-  
սուցումը այնքան արծատական թուիլ իր նկարա-  
գրին մէջ, որքան արդիական որեւէ դատապարտու-  
թիւն մը հարստութեան, բայց երբ ի նկատ առնենք  
իր իմաստութեան շեշտը և դատողութեան ուժը,  
կը գտնենք թէ իր խօսքը ոչ միայն իր անմիջական  
ժամանակին, այլ լաւիտենական իմաստով արժէք  
մը ունի : Հետեարար կ'արժէ որ ճանչնանք և ըն-  
դունինք թէ գրամը անմիջական վտանգ մը կը ներ-  
կացացնէ : Գոեհկութիւն, ցուցամոլութիւն, նա-  
խանձ, փառասիրութիւն և ուրիշ շատ մը թերու-  
թիւններ որոնք երջանկութեան համար նիւթա-  
պաշտ բնբոնում մը կը լաւտնեն, ասոնք բոլորը հա-  
րստութեան քղանցքներուն կցուած սպասուէներն  
են : Եւ արդարե լարաճուն դժուարութեան մը կը  
վերածուի կրօնական իտէաներ, ճշմարիտ պար-  
զասիրութիւն, վեհանձն համակրութիւն պահ-  
պանել նիւթապէս լաջող կեանքի մը արուեստա-  
կան պարագաներուն մէջ : Սրտի փոփոխութիւն մը,  
այսովիսէաւ, կտրեոր իտէալ մը կը դառնաչ : Եւ այս  
պիտի փոփոխութեան մը համար սքանչելի պատե-

Հութիւն ծը կը ներկայացնէ հայկական կեանքի արդի շրջանը :

Մեր Մաքր Հայրենիքը, իր այս գերազոն փորձին մէջն դարձեալ վառաւորապէս զուրս եկաւ: Ան զիտցաւ անդամ մըն ալ մարտիրոսանալ և այս կերպով արժանապէս պահել զարերու կեանք մը, որ ինքնին զերագանց վկացութիւն մը կը ներկայացնէ: Մարտիրոսներու արինը սուրբեր կ'ստեղծէ: Ամերիկահայր իր բաժինը պէտք է արաաղրէ սուրբերու աշանութեան մէջ: Բարեզործականն ալ գեղեցիկ միջոցը կ'ընծացէ որբացած, անմահացնող գործունէութեան մը: Պալմանադրական, հասարակ անդամութիւնը այս օրերու համար չէ: Արդի շրջանը զիտակից, անձնազոհ ծառաշութեան մը համար է, նուիրումի շրջանն է այս: Աս կոչը թէ ի ընդհանուր բար ճանաւոր նշանակութիւն մը պարտի ունենալ մէ՛լ հարուստ գասակարգին համար, որ զեն մինչև ալար ազդ ողիով չէ նօտեցած ծառակարգին համար, որ զեն մինչև ալար ազդ ողիով չէ նօտեցած ծառակարգին համար:

Այս վերլուծութը ըրբի իրք նախապատրաստութիւն մը այն նոր շրջանին, որ պիտի բացուի Բարսկործականի առջև ազատագրուած Հայաստանի նոր արշալուսին առթիւ : Վաղուան Վերաշինութեան տեսիլքը Հետզէեաէ օրուան իրականութեան վերածուելու մօտ է : Մեր Ամերիկացի բարեկամները այս տեսիլքին ոգեսրուած շարժիւ կը սկսին արդէն : Մեր ականջին կը հասնի այն հոյակապ լուրը թէ Ամերիկեան Յանձնախումբի հողին կազմող ներքին շրջանակին մէջ ծրագիրներ կը մըշակուին Հայաստանի վերաշինութեան համար՝ կը հարիւր լիսուն միլիոն տոլարի Հոկտեմբերին:



նադրամի մը պատրաստութիւնը կ'ուրուագծուի : Այս լուրը մեզ կ'երջանկացնէ ոչ միայն որ նիւթաշկան միլիոններու վիճակուած շինիչ աղղեցութեան հետանկարին տեսակէտէն, այլ մանաւանդքարուապէս, իր գեղեցիկ ուներջնչող գրաւական մը այն հաւատքին զոր կը տածեն մեր Ամերիկացի բարեկամները Հայ վերաշինութեան դատին արժանաւորութեան մասին : Երբ այս շարժումը կոկըսի մեր օտար բարեկամներու շրջանակին մէջ, կ'ար մէ հետաքրքրուիլ գիտնալու թէ ի՞նչ կ'անցնի կը դառնալ մեր Հայ հարուստներու շրջանակին մէջ : Ի՞նչ է իրենց խորհուրդը և ի՞նչ կը պատրաստուին ընել, Բարեգործականի միջոցաւ դատերու այդ վսիմագոյնին, Հայաստանի Վերաշինութեան համար : Մայր Հայաստանի ողին, սրբազն աւանդապահը և արտակարգութիւնը Հայ կեանքի ցիրուցան ուժերուն, այս հարցին պատասխանին կ'սպասէ : Այդ պատասխանը պատմական կարեւորութիւն մ'ունի և ուիտի արձանագրուի Հայ պատմութեան վաղուան էջին մէջ : Մենք Հիմա կ'ապրինք շրջանի մը մէջ ուր պատմութիւն շինելու կոչուած ենք : Պատասխանին կոպասենք : Հայ հարուստը երկու վեհաշուը դէմքերու մէջտեղը կը գտնուի, Քրիստոս կանգնած իր ետին կը ներշնչէ զինք իր ողիով, Մայր Հայաստան, իր դէմ է կանգնած այդ աստուածացին ներշնչումին գործնական արդիւնաչափութեան կը սպասէ :

Կ. Յ. ԳԱՐԱԿԻՒԼՅԱՆ

Պոստոն, Յունուար, 1918

## ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻՆ ԿՈԶԸ

Պատերազմին այս անվերջ և անձկութեամբ առլի տարիներուն մէջ՝ ոչինչ այնքան կը ջատէ մեր ծրագրելու և գործադրելու աշխուժէը՝ որքան տարարազգ Թրքահայուն երեսութափէս անյեղաշրջելի կացութիւնը : Անոր հոգևարքին մութ ըստուերը կը տարածուի և կը ծանրանայ մեր հոգւոյն վրայ : Եւ այսօրուան թափիծը մեր աչքին կ'զքողէ մօտաւոր վազորդանին պահանջները : Մեր շատերուն երկարաձիգ սպասումէն՝ սրտի տրոփումը անհետացած է տեղի տալով սառնային տարակոյսին :

Եւ սակայն, այս տարակոյսը ինք՝ ոչ նուազ անբնական է և անարդարանալի՝ քան տրամաբանութիւնը անոնց որոնք լրկ չարիքին աղբիւրը չորցընելու անզուապ տենչին անձնատուր՝ յօժարակած կը կուրանան հոն, լեռներուն և անսպատներուն մէջ գեռ ապրող և յուսացող թշուառին կարօտութեանց : Իրականութիւնը միշտ բարդ է և այդ բարդութեան գոնէ կարեւոր տարրերը միասին դիտել և դիմագրաւել՝ նշան է կիրթ և լայն իմացականութեան : Հոս ընտրողը կը մատնէ տիսուր սահմանափակութիւն մը :

Մեզի համար արդի իրականութիւնը ունի եւ լեք իտոշոր տարր : Առաջինն է՝ տապալումը այն գժոխային ուժերուն որոնք Եւրոպայի կեդրոնը նստած գարբնեցին այս ահաւոր աղէտը աշխարհին և մանաւանդ մեզի՝ արդին այնքան չարչարուած

և արիւնաքամ Եղած Հայերուս համար : Նուիրաւ կան պարտականութիւն մըն է՝ այս կամ այն կերպով մասնակցիւ վիթխարի և կազմակերպուած ճիշին որ կը նկրտի քանդել գեւերու այդ մահաշունչ որդը :

Երբորդն է՝ օգնութիւն մեր ցեղին սովալուուկ մնացորդին : Անձեամաձելի, հրամայողական պարտականութիւն մըն է ջերմադին զնահատութեամբ և չի մարմրող առատութեամբ գործակցիլ նոխախնամութենէն մեզի չնորհուած փրկութեան այն սոդակներուն որոնք ամեն ջանք, ամեն գոհութիւն կ'ընեն մեր հալածական սիրելիներուն հաց ու զգեստ տալու համար :

Երբորդն է՝ վազորդանին համար նախապատրաստութիւն . որովհետեւ այդ վազորդանը պիտի դաշ անցուած իրեն ետքէն քարչ ածելով իր խրթին հարցերը ու ստիպողական պէտքերը և իր առջեւէն գրկերով իր սրտառուչ կոչը :


Ծնդլայննք այս կէտը :

Ըսենք թէ պէտք է բաժին մը ունենանք մեր Հայրենիքը թուրք և Գերման բոնապետութեան ձեռքէն ազատելու զործին մէջ : Այդ բաղկալի արդիւնքը, սոկացն, մէծաւ մասամբ կախեալ է աչս տիեզերական պատերազմին ելքէն և դաշնակից աէ բութեանց արամադրութիւններէն : Եթէ Գերմանիս պարտութեան մասնուի, եթէ Անգլիա մշտապէս դրաւէ Միջագետը, եթէ թուրքիս իր աչս կիսամեռ վիճակին մէջ անդամատուի և միջազգային հակակչորի տակ դրուի, եթէ շուտով Ռուսիու մէջ՝ Հիմակուանէն աւելի առողջ մտքեր և ազգասէր ուժեր տիրապետել սկսին, եթէ Ամերիւ

կո մինչեւ վերջը պնդէ փոքրիկ ազգերուն իրաւանցը վրայ և արդիւ իր զաշնակիցները նորէն ընելու այն ամօթալի և անխիղճ կարկտուքները որոնց ետին աւելի խոչոր պատուածքներ կը գոյանան միշտ, եթէ վերջապէս զէնքէ, բուռնցքէ զըր կուած մէր իրաւունքն ալ համնի իր տեղը՝ անկատելի երաշխաւորութեանց ներքեւ՝ այն ատեն միայն պիտի տեսնենք ազգայ Հայաստան մը և արշալոյսը վերածնունդի և վերաշինութեան նոր շըրշանի մը :

Բայց ասիկա ըլլայ թէ ոչ՝ մենք մեր սրտին դրան առջեւ հաւաքուած պիտի տեսնենք դեռ ըստուար Հայութիւն մը՝ ջարդուած և կողոպտուած, որ մեզի՝ հինաւուրց ընտանիքին խնայուած անդամներուն թափանձագին պիտի ներկայացնէ իր ծովածաւալ և բազմատեսակ պէտքը : Այդ պէտքը վերլուծողը անոր մէջ պիտի գտնէ տուներ, որբանոցներ, զպրոցներ, եկեղեցիներ, արհեստաւորի և հողագործի կազմուածքներ և գործիքներ, ճարտարարուեսական մեծ ու փոքր ձեռնարկներ : Պատերազմէն վերջ՝ մեր այրիներուն և որբերուն անձարակ իրաւունքներուն համար՝ ամենէն հրատապ խնդիրը՝ աշխատանքի և դրամագլուխի կնճոտ լարաբերութեանց նշումը չի պիտի ըլլայ՝ այլ ըստեղծումը այն ազգային հսկայ դրամագլուխին որ կրնայ զրադում և հաց տալ ամբողջ անօթի ազգի մը : Եւ արդէն ազգային հիմնադրամի մը չուրջ ընկերաբանական վէճեր յարուցանելն իսկ անհեթեթութիւն մը պիտի ըլլար : Բնական է որ սուրէն և սովէն ճողոպրած այդ թշուառները չի պիտի լանձնենք անխիղճ վաշխառուներու և անկուչտ

զրածատէներու : Բայց պաշտպանութեան ամենէն ազգեցիկ միջոցը պիտի ըլլայ սատարել անոնց մը-  
տաւոր զարգացման և տնտեսական անկախու-  
թեան : Արդեւական օրէնքները և կունենքը բըռ-  
նութիւն կը դառնան երբ արդիլուած բանին հաճար  
բաւարար փոխարիխում մը չեն կրնար մատուցա-  
նել : Երբ լիշենք թէ մեր եկեղեցական կաղը հիմ-  
նավին քայլացուած է հայրենիքին մէջ և մեր սըր-  
բատեղիները կողոպաւուած, թէ մեր գպրոցները  
քանդուած են և մեր կրթական ընկերութիւնները  
ցիրուցան եղած, թէ աղէտէն վերապրողներուն  
մէջ հարուստ մը չի պիտի դանուի, թէ արհեստա-  
ւորը զուրկ պիտի ըլլայ իր մեքենայէն և գիւղա-  
ցին իր սերծէն ու գործիքներէն, թէ ջախջախուած  
ընտանիքներու բեկորները՝ իրենց վերադարձին  
կահ կարասիք և յաճախ իսկ պատապարուելիք  
ցարկ մը պիտի չխոտնեն՝ այն ատեն՝ չափով մը պի-  
տի կրնանք ըմբռնել թէ ի՞նչ են տիտանական համե-  
մատութիւնները այն գործին որ կ'սպասէ մեզի :  
Ծատր օգնութիւնը չի պիտի բաւէ՝ եթէ անիկա  
տրամադրելի ըլլայ անգամ : Եւ մենք մասնաւոր  
շահ մը ունինք որ մեր սիրովը կարօտովը և զոհե-  
լու լօժարութեամբը գիմաւորենք գերեղարձը մեր  
խոշտանդուած ցեղին՝ եթէ ոչ անիկա անձար և  
յուսահատ՝ աղահ ձանկերու մէջ պիտի իյնայ և  
կամ զարձեալ պիտի ենէ զեգերելու տարագրու-  
թեան ձամբաները : Պատերազմէն առաջ՝ երիտա-  
սարդ թուրքերուն հիւաղային հոգեբանութիւնը  
քաջ գիտնալով մէկաեղ՝ մեր հայրենակիցներուն  
պռոստաձան քարոզեցինք որ չի գաղթեն : Այս  
յորդորին ետին ոչ ղէնք կար, ոչ դիւանագիտու-



թիւն ճը որ կարող ըլլար զանոնք փրկելու՝ իրենց  
վրայ ակուայ կճռտեցնող վագրերուն ճիրաններէն :  
Գիտի կրկնե՞նք նոյն չորդորը պատերազմէն վերջ  
ալ : Աւրեմն պէտք է հայթայթենք այն պարեննե-  
րը որոնք տանելի պիտի ընեն անոնց վիճակը : —

Այս է, ահա, նշանակութիւնը այն ազգային  
կազմակերպութիւններուն որոնց աչքը ներկային  
խաւարածած հորիզոնէն անդին կը թափանցէ :  
Այս է Բարեկործականին ընբանումը իր առաքելու-  
թեան մասին, վերջնական, ամբողջական ազատա-  
գրումը Ծրբահայուն : Ինչ որ ալ ըլլաց իր մասնակ-  
ցութիւնը հիմակուան օժանդակող և սփոփող գոր-  
ծունէութեանց մէջ՝ անիկա էապէս սպատրաստու-  
թիւն մըն է վաղուան համար : Եւ փառասիրութիւ-  
նըն ունի իր նոր ծառայութիւններով գերազանցե-  
լու իր գմայլելի անցեալը՝ երբ հնչէ երջանիկ և  
հանդիսաւոր ժամը մեր գերեղարձին : Ո՞վ գիտէ  
որբան ծօտ է ացլ ժամը :

Աւատի արթուն կենանք և անձանձիր աշխատինք՝ որպէս զի գարձեալ երկինքն անակնկալ իջնող ասիթը զմեզ խոր թմրիրի մէջ թաղուած չի գանէ : Մենք այլևս չենք կրնար թոյլ տալ որ ճեր ապագան ապիկար խաղալիք դառնայ անկարեկիր և անձեռնառ բազդի մը :

Ահա՛ մեր պահծալի՛ Բարեկողծականը կը  
դրէկ իր կոչը ամեն կողմ : Ատիկա մեր խաչուած  
ցեղին ազիոգործ ազագակն է, և մեր ալ խղճին  
ձայնը : Կսեցէ՛ք, Հայու ականջներ և արձագանդ  
տուէ՛ք, ո՞վ կենցանի սրտեր : —

Հարթիքը

2X



